



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Невідомий

ԿԱՐՁԱՏՐՈՒԱԾ ԻԶՄԻՐԵԱՆՑ ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՂ 1912Ի ՄՐՑԱՆԱԿԱԿ

ՅԻՇԱ.ԿԱ.ՐԱ.Ն 1512-1932

Վ.Ա.ՀԱ.ՀԱ.ՐԵ.Ա.Ն

792(47.925) 3126-39

9 136 Հայ

բանական

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ

Խ Ա Հ Ա Կ Ա Հ
Խ Ա Հ Ա Կ Ա Հ



ՅՈՒ.Դ.Դ.Ա.Խ.Ա.Խ.Թ.Ի.Ք.

- | | |
|-------------------------|-------------------|
| 1.— Հայ Թատրոնը | |
| 2.— Առաքել Ալբուն Տիւրի | 1 լուսաժիպ պատկեր |
| 3.— Արուսեակ | 2 " " |
| 4.— Պետրոս Աղամեան | 11 " " |
| 5.— Սիրանոյե | 11 " " |

ՅԻՇԱ.ԿԱ.ՐԵ.Ա. ՄԱՏԵՆԱԳԱՐ ԹԻՒ 3

ԳՐԱՏՈՒՆ

792(47.925)
9-36

ՎԱՀԱՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

12 APR 2013

6764

792 (47-925)

200

9 - 36

այ

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ

Հայ Թատրոնի սկիզբը՝ Պոլսոյ մէջ
կը հասնի 1830 թուականին: Մայր-
Վարժարանի մէջ Պէզճեան Յարութիւն
ամիրայ, աշակերտներու միջոցաւ
թատերական խողեր ներկայացնել
կուտայ:

Նոյն թուականներուն Տիւզեանց
բնոկարանին մէջ ևս ներկայացնեմներ
կը արուին:

1850կան թուականին Օրթագիւղ
Խապիւղ և ուրիշ թաղերու Վարժա-
րաններու մէջ և Սկիւտար Օտեան
Պողոս աղայի տան մէջ թատերական
ներկայացնեմներ կը արուին:

Իսկ թատրոններ կային որոնք
մնջկասակ (pantomim) և ըմբշական
խաղեր կը ներկայացնէին:

Զմիւռնիյ մէջ 1836ին Անդրէսա
Վարժապետ Փափաղեան Մհսրապեան
վարժանի բառաչափէմ աշակերտներու
միջոցաւ իտալերէն թատերգութիւններ
կը ներկայացնէր, ոյս մասին իր կեն-

ասգրութեան մէջ պիտի խօսինք:
1846ին համբաւաւոր Սիւլիէի Պոլ-
սոյ մէջ ունեցած Կրկէսէն ետք, Յով-
հաննէս Գասպարեան «Արամեան» անու-
նով խումբ մը կազմելով, հասարակու-
թեան առջեւ թատրոնի գաղափարին
հիմնաքարը կը դնէր: Գասպարեանի
մասին կը խօսի նաև Աւետիս Պէր-
պէրեան իր պատմութեանը մէջ:

Խումբին կ'ընկերակցէին նուև Մ.
Բամպուքճեան, Մելքոն Գասպարեան,
Ա. և Յ. Սվամեան ևայլք:

Այս խումբը Պոլսոյ մէջ երկար
ատեն մեծ ընդունելութիւն գտնելէ
վերջ մեկնած է Կովկաս 1849ին:
Յովհաննէս Գասպարեան մեռած է
1867ին:

Առաքել Ալթուն Տիւրրի կը հիմ-
նէ Խապիւղի մէջ՝ 1858ին թատրոն մը
ուր կը ներկայացնէի Երուանդ առաջին
թատերախաղը:

ԱՌԱՔԵԼ ԱԼԹՈՒՆ-ՏԻՒՐՐԻ

1840-1886

Ծնած է Աղեքսանդրիս 1840 թ-
ւին, իր կնքուայրը եղած է Եռևանի
համար Պողոս պէյ, իր հայրը մեծ դիրք
ունէր Եղիպառի մէջ ուր Արտաքին
կը ներկայացնէր, ոյս մասին իր կեն-

գործոց խորհրդական էր, իր նախու-
նակոն կրթութիւնը ստացուծ էր Ե-
ղիպառի մէջ, ուր ուսած է Արտաքին,
Տաճկերէն, Հայերէն, Ֆրանսերէն և ի-
նաւասակարան 3



3196

39





1 Առաքել Ալբունի-Տիւրբի

տալիքն, յիտոյ երբ հայրը Պոլիս կուգայ, կը բնակի Խասպիւղ ուր կը յուծախէ Ներսէսեան վարժարանը, և Կ'ըլլոյ Ժամանակին ուսումնականներէն մին :

Ինք տակաւին 18 տարեկան երիտասարդ կը հիմնէ թատրոն մը Խոսդուղի մէջ : Այս տակն հրաման չըլլուլ, թատրոնի արտօնութիւնը առնել կը խօսանան Կէլիկեան Փիլիպոս և Մկրտիչ տմիրանները որոնք սակայն սխալմանից իրավունքի առաջնական տակաւին մէջ :

ԱՐՈՒԵԱԿ (1841-1907)

Արուեստի Փափազեան անդրանիկի որդին էր Ասկերիչ Մեսրոպի և թոռը հայ գերասանուհին որ իր ժամանակին Սամաթիոյ Տէր Մատիրոս Քահանյանին մէծ հոչտի ունեցաւ, ծնած է 1841ին,

առջին հայ թատրոնը կը բացուի, չենան կը շնուռի և տառջին ներկայացումը կ'ըլլոյ Երևան Երաւանդ Առաջին թատրախանի և Բ. Մազաքեանի առաջնորդութեամբ, անդին բազմաթիւն լիցուած էր թատրոնին մէջ, ժամանակին բոլոր ծանօթ անձնաւորութիւնները ներկայ եղած են և մեծ ընդունելութիւն զտած է այդ առաջին խողը, որուն երտչառողկեալ եղած են և մեծ ընդունելութիւն զտած է այդ առաջին խողը, որուն երտչառողկեալ եղած է Տիգրան Զուհուան (1858-9): Սակայն նոյն չորթուն թատրոնի շնան կը վլոյն և մէջը ինչ որ կար կը քանդին, քանի որ արտօնագիրը գաղինօի համար էր Հետեւաբոր կ'ուղղեալ մերայիններուն սխալը որոնք կը կարծէին թէ տմիրանները ընդդիմացած են, թերեւս ալ:

Վերջը այդ շնորհը տաւն կը շնուռի որ մինչեւ պատերազմի տաեն կանգուն էր:

Տիւրիի Եւրոպու կը ճամբ բորդէ. գըրիթէ տմէն գլխաւոր քաղաքները կ'այցելէ, ինք Քաղաքուն ժողովոյ անդում Աղդ . Երևանիստուն, Միացեալ ընկ. Հիմնադիրներէն մին եղած է միացնելով կարգ մը ընկերութիւններ, Կիւկեան, Այրարանան և այլն :

Մեռած է 1886 Յունիս 7ին:

Իր եղբայրը Յակոբ Ալիքոն Տիւրիի եղած է Ասկակոն ընկ, Հիմնադիրներէն և քանիցս Թաղական Խորհուրդի անդամ կանունուի արտօնագիր մէջ :

Ա. Կուսաւորչեան վարժարանին մէջ՝ ուրուն փայլուն շրջանաւարաւուհիներէն էր, անմիջապէս հոգաբարձութեան կողմէ ուսուցչական պաշտօնի կոչուեցաւ 1857ին, սակայն իր կոչումը տարբեր էր և 1857ին Բերայի Նուռում թատրոնին բնին առաջնորդուեցաւ ուր այդ միջոցին Սրապիոն Հէքիմնանի թասերսիումը ներկայացումներ կուտար: Արուսի իր նամար կը յայտնէր իր բեմական կորութիւնները և կ'ըստանձնէր այնպիսի գերեր, որոնք խոպին գլխաւոր տիպարները կը ներկայացնէն:

Զմիւնիոյ ըրած թատերական ճամբորդութեանց ու հոն թողուցած անհման համբաւ մը:

Նոյն միջոցներուն իր պղտիկ քոյրը ալ Աղաւանի (ծն. 1843) բեմ ելուծ է և միջոց մ'ալ գործակցած Վարդովեան թատերախումբին:

1863-64 տարին Արեւելեան թատրոնի թատերախումբին համար անգործութեան շրջան մը եղաւ, Արասորի աշխարհանձակ Բատալյացի դերասանուհին իր մասնաւոր խումբով Պոլիս կուգայ և ներկացումներ կուտայ, սակայն թերզեան թարգմանելով Արասորիի խաղացանկը, Արուսեակի, Մարիամ Շաղիկեանի և Սանձագձեանի և ուրիշներու նորակազմ խումբին աշխատավորթեան տակ կը գնէ: Արուսեակ շուտով կը մուցնէ Արասորիի հոչտիկը, այն սատիճան յաջող խաղարկութիւն կ'ունենայ: Սակայն այս խումբը կը քայլայուի երբ Վարդովեան Կէտիկ փաշովի մէջ կը հիմնէ իր թատրոնը:

Արուսեակ մինչեւ **1867** բոլոր ներկացումներուն մէջ ստացած է grande dameի գերերը:

Ծաղկեանի և Երանուհի գարունչի թրափանակ թերքին վրայ երեւումը և իր ամուսնութիւններ եղաք թերմի վրայ երեւումի արգելքը՝ իր ամուսնին կողմէ, պատճառ եղան որ իր հոչտիկը անէսնոյ:

Եւ **1868էն** եղաք գրեթէ բոլորովին հեռացաւ թեմէն:

Ամուսնացած է համբաւաւոր գարշանկարիչ Սոփոն Պէղիրծեանի հետ, սակայն յիտոյ բաժնուուծ են անոր հոմար որ Արուսեակ միշտ թեմը նոսիրնարուծ է, իր աղջիկն է Տիկին Զուարթ Տօքի. Սուճեան պէտ, որը այժմ կը գտնուի Զուիցերիա:



2 Արուսեակ՝ Գամելիազարդ Տիկինի դերին մէջ:

Արեւելեան թատրոնի բեմին վըրայ համբաւաւոր ու փառքին գագաթանկէտին հստու, ոչ մէկ հայ գերասանունի իրեն չոփ ժողովուրդէն հստոկարունքը և գուրզութանքի արքանացած է, այդ շրջանին իրեն նուիրուուծ գոհարեղբնները ապա իր լքումի օրերուն ծափելով ապրեցաւ:

Մասնակցած է եքեանի դէպ

Արուսեակի վերջին օրերը լքումի և մոռացութեան շրջան մը եղաւ, ասուրիներով ապրելով Սկիւտար խեղճուկ հիւզակի մը մէջ, վերջին ասրիները Ազգ . Հիւանդանացի մէջ պատասպարուեցու ուր մեռու 1907ին իր անշուք դուզալին եաւելէն ոչ մէկ հայ գերասան յուզարկաւոր գնաց, այս ամօթն ալ



3 Արուսեակի վերջին լուսանկարը:

• բուսն գերասաններուն ձակտին:
Միակ յուզակաւորը ևս եղայ, ու
քահանացին հետ առաջնորդեցինք Պա-

լըքլիի գերեզմանասունը, կը յիշեմ թէ յաջորդ օրը հայ թերթիր կողբացին տաղանդաւոր անդրանիկ հայ գերասանունին:

Բատ Շուրտասանի գատաստանին, ներկայացուցած է Լեւոն Զ. ի տիկնոջ Մարիամի, Թեզպետի (Անձելո Մալէթիւրի), Թերեզաի (երկու յիսնապետք) Անրելոնի և Սատախումի գերերը:

Իր անմոհացումը պէտք է նկատել Թեզպետի գերը, որով նոյն իսկ Եւրոպային մնանառչուկ գերասանունիք իրմէն աւելի կատարեալ չեն ներկայացուցած: Մեր գերասանունիներուն մէջ ինք միայն պիտի մնայ ամէնէ լըրացե և ու միեւնոյն աահն եպական grande dame գերասանունին: Իր գերարուն մէջ տրուած ձեւերուն ու շարժումներուն շնորհալի ինքնիշխան համարձակութիւնը, առանց սոկայն դոյզըն թեթեւամառութեան իր արուեստին յատկանչական կողմերը են: Իր առաջնորդին վերապրեցնող հմայքովը թողած ապաւորութիւնը աեւական և խորունկ էր:

ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄԵԱՆ

(1849-1891)

Պետրոս Հերոնիմոս Ադամեան ծը-
նած է 1849ին Պոլոսյ Դալտթիոյ թա-
ղին մէջ:

Մանկութեանէն իր մայրը կորացն-
ցուց, իր շատ մը գրուած քներուն մէջ
իր մօր մասին արտացայտուած է մեծ
յուզումով:

Իր նախնական կրթութիւնը սատ-
նալէն ետք, փափաքը ունեցաւ գերա-

սահնութեան հետեւի, հոգասակ որ իր հայրը միշտ արդելք համող իստացաւ իւրին, զանազան գործերու զրուեցու,
րոյց առանց և ոչ մէկը զինքը հետաքրքրեց. անգամ մը սրտահաթեար ներ-
կայ կը գանուի Գուսադարեանի խում-
բին մնջկատակ խաղի մը որ այդ մի-
ջոցներուն Պոլոսյ մէջ մեծ ընդունե-
լութիւն գտած էր: Տեսնելով հերա-

ներու փայլուն ընդունելութիւնները խանդավառորէն կը յափշտակուի և բեմէն զատ ուեւէ իրի վրայ չխորհիր և մէկ կողմ կը նետէ մտախան ու գը-
րիչը և այնուհետեւ առաւօտէն մինչեւ երեկոյ կը թնդացնէր օդը մենախօ-
սութիւններով: Գիշերները առնէն կը փախչէր ու թատրոն կ'երթար և բե-
մին վրայ անկիւն մը կը ծածկուէր և կը չնչէր թատերական մթնոլորտը:

Սրապիոն Հէքիմեան՝ որ թատե-
րական հեղինակութիւններ ունի, կը
համոզէ իր հայրը, և Ադամեան առա-



4 Պետրոս Ադամեան

Հին անգամ թիմ կը բարձրանայ: Իր ամբողջ գերը կազմուած էր լոկ եր-
կու բառէ «մեռիր դաւաճան»: Բայց
նոյն քոյն բարեխղճօրէն կը պատ-
րաստէ իր գերը, օրերով աշխատելով,
մեծ յաջողութիւն ունեցաւ: Պետրոս
նոյն գիշերը չքննցաւ և ինքզինքը
շատ երջանիկ զգաց:

Ադամեան այն ժամանակ հազիւ 17




Ճարտ սրապես Յովսէ ի Ազնաւոր և
5 Պետրոս Ադամեան



6 Ադամեան Օքելլօի մէջ:

Աղամեսն 1888 Յունվարին կ'ուղեւորի Եղիսավեսկրատ, ուր անորյաջողութիւնը կը գերազանցէ ամէն չսոփ ու ասհման։ Աղամեսն Ռուսիոյ մէջ գնահատուած է իբր առաջին կարգի արուեստագէտ և ինչ համրային ցոյցեր որ եղած են Սալլինիի, Ռուսիի, Սառա Պէտարի և ուրիշ աշխարհանչակ գերասաններու նկամամք, նոյնը եղած է նուեւ Աղամեսնի։



Աղամեսն՝ Դարբիններու Գործադուլը։

Միխայիլ Մեծ Դուքսի ներկայութեան Փրանսերէն լեզուաւ արասանած է Գործադուլ Դարբնացը։

1888ին Պոլիս կ'երթայ, իր քաղաքացիները զինքը պատուով կ'ընդունին և գերասանական խումբ մը կազմելով, ներկայացումներ կուտայ Նոր Թատրոնի մէջ։

1888 տարւոյ Դեկտ. 30ին աեղի ունեցաւ Աղամեսնի թատերական գոր-

11 Աղամեսն՝ Համլետ։



նուե միտսին լուսանկարուած մէկ նըկարը, զոր կը պարախնք մեր բարեկամին Տիար Յովսէփ Աղնաւորի որ մեզ կը հաւասարէ թէ Աղամեսն իր

ծունէութեան 25ամեակը սակայն դըմբախտաբար այս յորելիսնին իրեն արտահաւոր պատիւը չեղաւ, պատճառներով, որոնց վերջիշումը ընել սանպատեհ կը զանենք։

Անկէ ետք ալ Աղամեսն հիւանդէր, անողորմ ախարը որ 1888ի ձմռուան Մասկուայի մէջ թեթեւակի տեսնուածէր իր վրայ, Պոլսոյ մէջ երկրորդ անգամ երեւաց, փոխանակ մշակուած ներդաշնակ ձայնի, կ'ըսէ Վրոյր լուռում էր խուլ հնչիւններ։

Այս միջոցներուն Զմիւռնիս գնաց. ուրիշ գրած է ձարասարապետ Յովսէփ Աղնաւորի նամակ մը որ կը ներկացնենք մեր ընթերցողներուն ինչպէս

բարեկամը նոյնքան ալ յաջող նկարիչ մը եղած է և բանասեղծ, իր բանաստեղծութեանց հաւաքածոն տպուած է 1880ին Թիֆլիզի մէջ և մոս մ'ալ Վենետիկի «Քերթոււուծք Պ. Աղամեսնի»։

1896 թուականին։

Պոլիս գումարէն ետք ներկայացնուց «Սէր առանց համարման» թատերախաղը այն խաղը որ Թիֆլիզի մէջ



12. Աղամեսն՝ Քին Դերասան

բացաւ իրեն փառքի օրերը, նոյնը փակեց նուե գերասական փառաւոր գործունէութիւնը։

Նոյն ներկայացման գիշերն էր որ իրեն նետ տեսակցութեանս մէջ ձևուքերը սեղանին գարնելով հետեւեալները ըսաւ, որ մինչեւ այսօր ազգած է վրաստ։

— Ինչ կը թողու գերասանը, մեռնելէ ետք. նկարիչը, իր նկարները, բանասանեղծը իր գերութիւնը. բայց գե-

րասանը, ոչինչ... դժբադդ գերասան։ Պէտք չէ հիւանդ ըլլոյ ան, այլ պէտք է բեմին վրայ իր առայդք օրերուն մէջ մեռնի...»

Չէ, Աղամեսն, դուն քու յիշտատակդ թողած ես մեր մէջ ու մենք գուրգուրանքով պիտի պահենք զայն։

1891 տարւոյ Յունիս 2ին Աղամեսն մեռաւ Ռուսական Հիւանդանոցի մէջ 42 տարեկան հասակին, յուղորդաւորաւթիւնը եղաւ փառացիութէ։ Մարմինը թաղուեցաւ Բերա Հայ Կաթողիկէ գերեզմանատան մէջ՝ բանասանեղծ Պէտիկթաշլեռնի քով։



13. Աղամեսն՝ Ուրիէլ Ակօսքա:

ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՅՑ

(1862-1932)

Բեմական կետնքի եռուղեռ շըր-
ջանի մըն է որ Սիրանոյց իր քրոջը՝
Ասաղիկի հետ և իր ազգականուհի
Տիկին Հրաչեայի տառջնորդութեամբ
սկսու իր առաջին քայլերը ուղղել
դէպի հոյ բեմը :

Սիրանոյց (բուն անունով Մէրօսէ
Գանթարճեան) ծնած է 1862ին Պոլսոյ



14 Արքամիան՝ Լիր Արքայ:

Բերս արուարձանին մէջ : Հայրը ար-
հեստաւոր էր: Իսկ մայրը համեստ
ընտանիքի զաւակ :

Սիրանոյց իր նախնական կրթու-
թիւնը ստացած է Բանկալթիի հայոց
թագային Օրիորդաց Վարժարանը, ուր
ան փոքր հասակէն ցոյց տուած է ո-
տանաւորներ արտասանելու արտակարգ
ընդունակութիւն :

1873ին, դեռ 11 տարեկան, ան
պաշտօնապէս բեմ բարձրացած է և
իբր սկսնակ կասարած է պղտիկ դե-
րեր: Սիրանոյցի ընտանիքին և տո-
հասարակ մերձաւոր ազգականներու
շրջանակին մէջ կ'երեւիթէ թատերա-
կան սէրը եղեր է միշտ վաս, թէեւ իր
նախապետուկան հակոմիներով ծնողքը
չափազանց հակառակ էին Սիրանոյցի
բեմական ձգտումներուն, բայց և այն-
պէս ան միշտ ձգտեր է դէպի բեմը,
խորասակելով սմէն արգելք: Անոր
վրայ շատ մհծ ազգեցութիւն ու-
նեցեր էին առաջանդառոր քրոջ՝ Սատ-
ղիկի խաղերը. որով իր մանկական
վաս երեւակայութիւնը և բնաստուր
հակոմիները ուղղուեցան դէպի բեմա-
կան արուեստը. ան հետզհետէ սկսաւ իր
մէջ զգալ ոյժ և արտայայտելու շնորհ
և իր վիճակին մէջ արգէն կը գը-



բաւէր իր վրայ հասարակութեան ուշադրութիւնը:

70 ական թուտկաններէն սկսած Սիրանոյց Մաղաքեանի խմբին մէջն էր, ընկերուկցութեամբ ծանօթ գերասաններու՝ Աղամեանի, Մնակեանի, Թըրեանցի, Հրաչեայի, Օր. Աստիկի, և ին:



16

Աստիկ

Խումբին ռէժիսուը՝ Մաղաքեան, Սիրանոյցի բեմական յատկութիւնները զարգացնելու մէջ միծ դեր ունեցած է:

Սիրանոյց չեղաւ այն յաւակնուաներէն որպէս կը կատարեն իրենց կարողութենէն շատ աւելի բարձր դերեր Ան ամենասարբական գերեբէն սկսաւ և յաջորդական աստիճանաւորումներով բարձրացաւ դէպի կատարելութիւն:

Նոյն «աէզօն»ին վերջերը ֆասուեանեանի կազմոծ խումբով առաջին անգամ ըլլալով Սիրանոյց Պոլաէն գընաց Պրուսա, ապա անցաւ Ադրիանուպոլիս ևայլն՝ Վարդովեանի խումբին հետ:

1878 թուտկաններուն, Կովկասեան հայութեան մտաւոր յեղաջառութեան այդ շրջանին, Սիրանոյց պայ-


մանուռուեցաւ Թիֆլիս երթալ, Ադրբեյջանի, Զմշկեանցի և իր քրոջ հետ, որոնք երկու վայլուն «աէզօն» ներ խաղացին Թիֆլիզի բեմերու վրայ: 1880ի Սիրանոյց կովկասէն վերագարձու Պոլիս և սկսաւ նոր գործունէութեամբ խաղաց Պոլիս, յաճախոսկի այցելով Զմիւանիս, Ադրիանուպոլիս, Աթէնք, Սելանիկ ևայլն:

1883ին անցաւ Եգիպտոս, Աթէնք, Պուլկարիս և Բումանիս և ապա Պոլ-



Սիրանոյց 12 տարեկան:

սէն անցնելէ վերջ — ուր կորանցուց իր սիրելի քայլը Աստղիկ — կրկն վերադառն Գահիրէ, ուր ութը խոռ հաղիւ ներկայացուցած վրայ հասաւ իր անդրանիկ որդւոյն մ. հը:



18

Սիրանոյց Համլեթի դերին մէջ:


(Քլիշ «Արեւ»)

Իր երկու սիրելիներուն աղիսուլի մահերը ծանրապէս ազգելով իր առաջութեանը վրայ, ստիպուեցաւ վերագարձու Պոլիս:


1890ին՝ վերագարձու լով իր սուզցութիւնը, կրկն անգամ մեկնեցաւ կովկաս և մէկ ատրի մնալէ վերջ վերագարձու իր ծննդավայրը:

Սիրանոյցի գործունէութեան ամենասքառու շրջանը եղած է 1897ին տողին ուր ան վերջնականապէս թողլով Թրքանց բեմը մտաւ Կավկասանց բեմերէ նորա, ուր կեսնքը ազատ էր և կարելի էր առանգել վայելնել:

Խոնդավառութեան թուտկաններ էին այդ ատրիները, ան Պոլաէն կովկաս անցնելով որդէն բեմական վարձութիւններով հասանցած միծ ոյժ մը, բայցաւ սուսանաց բեմերու համար անմտանալի շրջան մը: Ան ոչ միայն իր արատկարգ առաջնդով ցնցեց հասարակութիւնը, այլ և անոր սիրաը կազեց դէպի հայ բեմը: Սիրանոյց



19 Սիրանոյց Արծուիկի դերին մէջ:



20 Գամելիալսրդ Տիկինի դերին մէջ:
եղաւ մէկը անոնցմէ՝ որոնք բեմէն հը-
րահրեցին մայրենի լիզուն և ժողո-
վուրդին սիրցուցին զայն:



21 Սիրանոյշ Օֆելիաի դերին մէջ:
ըլիօն. «Առա».



22 Ասդիկ եւ Սիրանոյշ: ըլօն.«Յ.»

Համբարձում Հայոցի

Համբարձում նորութեած ու ապահովութեած է ։ Կախա-
չութ ու առափակութ քայլութ ու շաշագրով զայնու-
թիւն ու պահպահութ քայլութ քայլութ է ։ Վայ-
«զայտեացոց զայր»

Երշաբարդութ մարտական շաշագրով
սահմանագործութ ու առափակութ քայլութ է ։ Եթշաբարդութ ու առափակութ քայլութ է ։ Առափակութ քայլութ է ։ Վայ-
և կախացութ ու շաշագրով քայլութ քայլութ է ։ Վայ-
առափակութ ու շաշագրով քայլութ քայլութ է ։ Վայ-
առափակութ ու շաշագրով քայլութ քայլութ է ։ Վայ-

Արցուն արցուն Արցուն

11/30/31

23 Տիկին Սիրանոյշի վերջին գրաւրիսիք. Ա. Զ.ի ալպօմեն:

տի մասն հայ բեմի պատմութեան մէջ:

իր 50ամնայ գործունէութեամբ
Տիկ. Սիրանոյշ շատ բան առւու հայ
թատրոնի ու թատերական գլուկանու-
թեան զարգացման համար, ան ծանօ-
թացուց միզ մարդկային նոր յուզում-
ներու և ապրումներու հետ և ըրու-
մ' լ առելին. ան մեր լեզուն ասարածեց
հայ աշխարհի ամենամռութ անկիւմնե-
րը, բան մը՝ որ իր ամենափայլուն գոր-
ծերէն մէկը եղաւ:

Տիկ. Սիրանոյշ հաւատարիմ սար-
սարկուն եղաւ հայ արաւեստին ու հայ
լիզուին և միծ եղաւ որպէս հասարա-
կական գործիչ, որպէս գերասան և
վերջապէս միծ՝ որպէս հայ կին...

* *

1909 Յունուսուր 25ին Բագուի մէջ
տօնուեցու Սիրանոյշի Յօնանիայ յորել-
եամի հանգէսր որուն նկարուգրութիւնը
որասապեկով «Գործ» թերթէն կը ներ-
կացանինք ընթերցովաց, յոյց առլու-
համար այն համակրութիւնը և արաս-
սովոր յարգանքը որ Կովկասահայերը
ունեցած են տաղանդառոր գերասանու-
հինն



24 Սիրանոյշի վերջին լուսանկարը.
Աղեքսանդրիու՛ Գամելիալսրդ
Տիկինի դերին մէջ (1931):

“Ժամը 9ին սկսեց յորելինական ներկայացումը:

Խաղաղության էին Զուտերմանի Հայրենական տառն պիեսի երկրորդ գործողութիւնը: Մաղայի գերին մէջ բեմ դուրս եկաւ Տիկին Սիրանոյշ, որին ընդունեց ծով հասարակութիւնը որուալուստ ծափանարութիւններով, միքանի բոստէ անընդհանու աեւով: Դրանից յևայ խաղացւեց Սարգուի Դոսկա արամայի երրորդ գործողութիւնը ուրախ Տիկին Սիրանոյշը Տօսկայի գերի մէջ իրեն յասուեկ ուժով պատկերացրեց սիրող կնոջ ամսէանքն ու վիշտը:

Ժամ 11ին սկսուեց յորելինական հանդէսը:

Վարագոյրը բարձրացաւ, բեմի տչ ու ձախ կողմերում կանգնած էին զանազան հասաւասութիւնների պատգամաւորներ, մամուլի ներկայացուցիչներ ու յանձնաժողովի անդամները:

Բուռն և խանդավառ ծափանարութիւնների տակ բեմ եկաւ յարգելի յոթելիութը, Տիկին Հրաչեայի անգործունէութեան մասնութեան մեր տաղանդասոր գերասանունու տառջնորդութեամբ Տիկին Հրաչեայ խօսեցաւ.

— Երեսունունինգ տարի տառաջ ձեռքերէդ բունած քեզ բեմ դուրս բերի, գեղարուեստի տաճարին ծառայելու կոչեցի քեզ, ուր փշեր ու տասասակներ էին ճանապարհին ցանած: Երեսուն և հինգ տարի տառաջ բեմ բարձրանալ Հայ աղջկայ կողմից, առ մի մեծ զոհողութիւն էր: “Թատրոնի աղջիկ”, կոչուիլ տմբոսից ծաղրուիլ, այդ սմէնուն դիմանալ ու տառջ գնալ, առ կարելի էր ունենալով միայն կամքի ուժը, որը քեզ չէր պակասում, սիրելի Սիրան, ներիր որ ևս քեզ հետ այսօր չպիտի խօսիմ պաշտօնապէս:

Սիրան՝ շտակերից քչերն են, որ արժանանում են այս մէկ տօնին այս մէկ պատուին: Հայ բեմին ծառայողներից շտակերը չը կրցան արժանանալ, սմանք բեմէն քաշուելով, խակ սմանք ժամանակից շուտ մահը գրկեցին: Դուն արժանացար այս տօնին, գու արժանինս, կեցցէ բեմի լուսատու աստղ:

Ժողովուրդի բուռն ծափանարութիւնների մէջ Տիկին Հրաչեայ մի պըստակ գրեց յորելիարի գլխուն, որը ընդունեց խոնարհուած:

Այդ ժամանակ և ամբողջ ձառի ընթացքում ամսկերի մէջ զոյգ հրեշտակներ պատկներ բանած բարձրանում և իջնում էին Տիկին Սիրանոյշի գըլիսին: Ապաթէօզը հրաշալի էր և զմայրեցուցիչ: Տիկին Սիրանոյշը կանգնած էր մի մեծ ու գեղեցիկ պատկին տակ:

Յետոյ զանազաններ խօսեցան ի գիմաց իրենց պատկանած մարմիններու:

* *

Ահա հայ բեմի այս անձնուէր գործիչն 50տարեայ գործունէութեան յոթելիւնն էր որ պիտի տօնէր Գաճիրէի հայութիւնը 17 Ապրիլ 1932 Բրէնթանիս թատրոնին մէջ, երբ յանկարծակն հիւանդութիւնը զինքը զգեսնեց, ու կիրակի աստածած երբյորելանին պիտի երթար, վայելելու իր փառական կը յիստամենայ գործունէութեան, հիւանդանոց կը տարուէր, չնորհիւ վիշնանձն բորեսիրտ անձնուարութեան մը: Տ. Յարութիւն Ամիրայեանի, որ մինչեւ վերջ հոգաց հիւանդանոցի բոլոր ժամանակը: Տիկին Սիրանոյշ երկու տմբիս հիւանդանոց միաց ուր երբեմն լու երբեմն գէջ օրեր անցուց, հուսկ ուրեմն Յունիս 10ի գիշերը իր վերջին շոնչը աւանդեց և 12 Յունիս Կիրակի Ազգային յուղարկաւորութիւն կատարելով թաղուեցու երուանդ Օտեանի շիրիմին քով:



ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՍՈՒՆ

Յիշատակարան Մատենաւար կը հրատարակուի պրակ առ պրակ:
10 պրակի բաժնեգինն և նվիպտոսի համար 20.Ե.Դ.

Արտասահման 30 թրամական ֆրան:

Հատք 2 Ե. Դ. Կզիպտոսի մէջ

Արտասահման 3 ֆրան:

Յիշատակարան մեր Երկասիրուբիւնը որ հրատարակուած է 1909-14 տցանին եւ որ պատկուած է ԱԱՀԱԿ ՄԵՄՐՈՊԵԱՆ 1912 տարւոյն մրցանակաւ, ըստ կտակի բարեփուտակ Յովսէփ Խզմիւտանցի, բոլորովին սպասած է: Ամէն կողմէ մեզը եղած խնդրանեներուն զիհացում տալու համար հետզինեւ պիտի հրատարակենք Հայ երեւելիներու կենսագրականները, լուսանկարները, գրութիւնները եւ նմանանանութիւնները իրենց գործերուն հետ, ամոնք՝ որոնք հրատարակած ենք եւ ամոնք առան չեն հրատարակուած այն ատեն: Նկատելով գործին բազմածովիս հանգամանքը, “Յիշատակարան Մատենաւար” անունով պրակներ կը հրատարակենք, սպասելով Հասարակութեան բազալերանին:

ՄԵՐ ՎՃԱՐՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ

Տեսարկ	նախորդ գումար 200		
10. Քիւզանդ Թէքէեան Գահիրէ	20	21. Փիլիպ. Պալունի	Գահիրէ 20
11. Ղազարոս Նահապետեան	» 20	22. Օննիկ Քէհեաեան	» 20
12. Օհանիկ Պօստրեան	» 20	23. Յովի. Տ. Մկրտիչեան	» 20
13. Մէթր Շաւարչ Սեյյօնքեան 4 օրինակ	80	24. Ցարութիւն Չայլաքեան	» 20
14. Տօրթ. Փիլիպսոսեան	2 » 40	25. Գէորգ Տ. Սահմանեան	» 20
15. Թենեամին Քէշիշեան Գահիրէ	20	26. Վարդապառ Սէֆէրեան	» 20
16. Յոկործան Պօնտուրեան	» 2 օր. 50	27. Մարտիկ Մակաղեան	» 20
17. Մկրտիչ Թէվէւեան	» 20	28. Եշան Գայսէրլիեան	» 20
18. Զարմայր Քէշիշեան	» 20	29. Կարօ Պայեան	» 20
19. Տօրթ. Յ. Յովհաննէսեան	» 20	30. Մէթր Միհրան Թէլեան Ալիրս. 5 օր. 100	810
20. Բրօֆ. Տելեմար Բաբթողեան	20		

Շնորհակալութիւն կը յայսնենք հետեւեալ անձնաւորութեանց որոնք վարժարաններու եւ անհասներու նուրեկով Յիշատակարանէն, բաջալելիցին մեզ:

Յակորան Պօնտուրեան կը նուրիք Հայէպի Վարժարանին:

Մէթր Շ. Սեյյօնքեան կը նուրիք Պէրակեան, Գալուստեան Վարժարաններուն եւ Պր.

Անահիւս Նաւասարդի:

Տօրթ. Փիլիպսոսեան կը նուրիք Թաշճեան Վարժարանի:

Ալիրս. Մէթր Միհրան Թէլեան 1 օրինակ՝ Գահիրէի Ասպրիկեան Սերունդ Գրադարանին,

1 օլինակ՝ Հայէտզնեան Վարժարանին, 1 օրինակ՝ Տիգրան Երկաթ Ակումբին:

Հունգի:

**LIBRAIRE-EDITEUR
VAHAN ZARTARIAN,
Nº 18 Rue Tewfik,
LE CAIRE - EGYPTE.**

SAHAG-MESROB PRESS
25 SH. TEWFIK, CAIRO.



6764